

ՏՐԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ

Միանի այս թիվով կը սկսեմ յաջորդաբար հրատարակի Հոգ. Տ. Բարզեն Վ.րդ. Ապահանի Հնդկաստանի մասին սպառութիւնները: Ս. Արարույ Ամեն. Տեղապահ Ս. Հու և Տօնէն Ժողովոյ նախազօղ Տ. Բարզեն Վ.րդ. Երկար է Հնդկաստան նոգեստ առաջնորդական:

Հոգ. Հայրաւոր հոն՝ մեր ժողովարդին են մաս Ամսանուն միջնեւ նոր կիրակի, գրեթէ չորս ամիսներ, պատարագիով, Խորօքիով Հնդկաստանի մեր պատօւական արենացիցներուն:

ԽՄԲ.

Երկուշաբթի, 27 Դեկտ. 1954, առաջաման ժամը 2ին, ճամբարյ կ'ելլեմ Ամերիկեան օդանաւով, Պէյրութի Խալտէ միշտաջային օդակայանէն գէպի կալկաթա, լեցուն՝ նոր միջավայր, նոր մարդիկ տեսնելու յաջումներով: Ներքին հոգերանական այն վիճակը որ կուգայ մարզուն՝ անձ անօթի երթալու զգացումէն: Կը հստիմ թալլանցի երիտասարդի մը քով, որ հաղորդական՝ շուտով կը մտերմանայ հետո և մենք կը խօսինք իր երկրին և իր յառաջազդութիւններու մասին: Համակերպի և մտացի՝ պատրաստուած էր Եւրոպա և Ամերիկա իր հայրենիքին գործին համար: Կը խօսի կրօնքէն և անոր հոգերանական ազդեցութիւննեն մարդերու վրայ. Պուտուխտ ըլլալով՝ կը հաւատայ այն խորունկ ազերսին որ բոլոր կրօնները իրարու կը կապէ իրքն ձգտում և գործազրութիւն՝ մարդոց բարոյական և հոգեորկեանքի առաջնորդութեան գործին մէջ: Օդանաւը փոքրիկ աշխարհ մը, այժմ առկախ երկրի և երկնքի միջն ուր ճամբորդներ, ամէն ազգէ ու կրօնքէ, մտերիմ, ընտանի մթնոլորտ մը կը ստեղծին: Կը ժպտին իրարու, կը խօսին ջերմ, անկեղծ, ջանալով հաճելի դարձնել շարժուն այդ բանտարկութիւնը: Ան կը սուրայ զուրսի մութին մէջն գէպի արեկելք, լոյսը: Այնքան չուտ կը ծագի ան. Լոկ մրափ մը մեքենաներու ազմուկին մէջ, որ կը լեցնէ ականջը այլազան եղանակներով որոնք երբեմն ծանօթմեղեղի մը կը փերածուին. միտքը ակամայ կ'երթայ հրաշքին որ փոխադրութեան այս միջոցը կը տրամադրէ իր բոլոր տուաւելութիւններով: Հէքեաթին ժողական գորզը:

Լոյսին հետ կը բացուի վարի տեսարանը մեր աշքերուն: Ովկիանուը որուն վրայէն հեղասահ չոգենաւ մը ու ձախին՝ այրած ու

խանձած զաշտերն ու վէտվէտումները դայն եղերող երկիրներուն: Աւ մտածել որ ամէ գարեր առաջ, առագաստանաւերով զրասաներու վրայ երրիմն, հայուն նախաձեռնող ոգին ուժավուցած է կամքին ու նկարագիրը ահոնց՝ որոնք Հնդկաստանի և զրացի երկիրներու հարստութեան և առարկէ զիջն առաջարկութեան առաջարկութեան անապահութեան առաջարկ առաջարկութեան և շինած հնդկահայուն հրաշքը: Տակարին Հնդկաստանի ծանօթանութիւնը պիտի հրանայի այն տիտաննեան տոկունութեան վրայ հայուն՝ որ հազարաւոր փարստիներու ճամբաներէն և անապատներէն, ինզուի, բարքի, կերակուրի տարօրինակ սովորութիւններու մէջն, պայաքարելով բնութեան գէմ, տարու է գագանիքը իր յաջողութիւններուն: Օդանաւը շատ առիթներ կուտայ մտածելու երբ պարտապրուած նոյն աթոռին՝ աչքերդ կը յածին արգէն մտերիմ քանի մը գէմքերու վրայ որոնք հեռաւոր արեելքի ժողովուրդներու զիծերը կը բնորոշին: Չինացին, Հնդիկը, Միամցին, Ճարմանցին: Ճամբարութիւնը մեծ ազոյն կրթութիւնն է կ'ըսնն և այդ ճիշգ՝ երբ զիտացածներդ կ'անցնին փորձառական բովի և կը գրոշմուին անհետ մտքիդ և հոգիիդ վրայ: Օգը կը տաքնայ կը զդանք այդ զուրսի զոլորչէն և այրոգ դաշերէն: Պէյրութի երկնքին քիչ մը ամպրոպային չըջանակէն վերջ հեղասահ մեր օդանաւը անամոց և պայծառ մթնոլորտին մէջն կը լեցնէ զիս այնպիսի վստահութեամբ մը որ մտածել իսկ չի տար հազարներով մէթերին անջրագետին մասին որ մեզ երկրէն, հաստատ հոգէն կը բաժնէ: Ինը ժամբերու թոխչք մը որ կը սպառնայ միուրինակ և տաղտկացուցիչ գտանալ, մեզ կը հասցնէ Քարաչիի օդակայանը: Թրանզիթ ճամբորդներու կ'առաջնորդուինք հրարասանեակ մը կեսորուան ճամչի համար: Փեկանմբերի մէջ և օգը շատ տաք, մեր երկիրներու խամախինը յիշեցնող, մտածել կուտայ ինձի զիմաւորելիք տաք ամբիսներուն մտածին: Ճաշէն վերջ փոքրիկ պատոյտ մը օդակայանի սրահին մէջ, ուր այլազան ցեղեր, տարազներ, լեզուներ անմիջապէս մտածել կուտայ հսկայ այն խոտնարանին մասին որ Հնդկաստանն է: Կը խօսին պարսկահնչիւն լեզուով մը: Բազորն ալ կին ու մարդ սպիտակ հազարասաններով, թեթեւ, հապճեապ հագուած, ոմանք սանտալով և շատեր բողիկ:

Օդանաւը գտրձեալ կը թուի. արդէն կը սկսի Հնդկական թերակղզին որուն ամբողջ լայնքը պիտի կարենք հիմա։ Մինչև Տէլհի 4 ժամուան թափչք մը նորէն։ Վարը գուրը շներու մէջէն հազիւ նշմարելի հնդկական անապատը, լնդարձակ, զորչ, որ տեղ տեղ վայրի թռուփերով կը բծաւորուի։ Ամէն ինչ կարեն կը վասի հան։ Գետ մը օձագալար։ Աղքատ, ցիսաշէն գլուզեր լճակներու եղերքին։ Ու կը մտածիմ հնդկական համբերող ոզիին ու ճակատագրապատաշութեան մասին քնութեան այդ մեծ տարածութեան մէջ ուր կը վիստան օձերն ու վայրի կենդանիները կեանքին, մեծ պայքարին համար ուր մարզը իր կամքին, խմասութեան և հայեցողութեան կը դառնայ։ Անապատներու մէջ կը պատրաստուին մարզարէները, մեծ հայեցողները։ Ռնդարձակութեան և անհունաթեան մէջէն կը վիստան անսնք զերմակնը։ Փիլիսոփայութիւնը այնքան ծանօթ հնդկական մտքին։ Պուտան հին օրերու, թակօրը, Կանտին և բոլոր մեծ ու պղտիկ հայեցողները, ճգնողները խորհուրդներու այդ աշխարհին, որոնք մարդկային տկարութեան և անկարողութեան համբով զերազոյն ճշմարտութիւններ որոնեցին։ Տիրապետեցին նիւթին և մարմին կրքին վրայ հոգիի բարիքին համար։

Կը հասնինք Տէլհի օդակայանը։ Հօն տուածին անգամ կը տեսնեմ հնդկիկ։ Քարաչինը մահմետականն էր, նոյն ցեղի կնիքներով։ Կինները իրենց ճակատի բնորոշող կէտերով՝ որոնք իրենց մութ գոյնին վրայ կարմիր՝ կը վասին կարծես շնորհալի իրենց մետաքսեայ սարիներուն մէջ։ Հանդարտ, խաղաղ զիմազիծով ու նայուած քով մը որ գէպի ներս կը դառնայ։ Արիական զիմազիծը մարզերուն որոնք կը մութնան սակայն արդիւնք հասարակած ային կլիմային։ Իրենց սել աւելի ևս կը շէշտուի հազուստներու ճերմակներուն մէջ։ Տարօրինակ է զիտել բոպիկ ոտքերը ումանց իրենց ճաշակաւոր հագուած քին քովի ի զեր։ Ի՞նչ զըժուար կ'ըլլան սպասումները։ Նպատակակէտս կալկաթան է ու կ'երկարի օրը օդակայանի սրահին մէջ։ Զորս կողմու խաղաղ նստած հնդիկներ, որոնք չեն ժամանիր, չեն խօսիր ու երբ խօսին փոքրիկ ճայներով միայն։ Կը նային անորոշութեան, խորհուրդներու մէջ ընկղմած մարդու հայեցքով։ Երբեմն

կը խանդարուի մթնոլորտը ներս մտնող Արերիկացի զրուաշը իներու աղմուկով, որոնք ամէն տեղ են հիմա, և զուարժ խօսեցութիւններով։ Հակագրութիւն մը ամէն միշազ հնդիկին։ Կը խորհիս այս ճամբով նաև հասկացողութիւններու այն խոչսր տարրերութեանց մասին որ այս երկու մեծ աղզերը իրարմէ կը զատեն։ Մին՝ արագ, միւսը՝ գանդազ, մին՝ գործնական, միւսը՝ հայեցող, մին՝ զիւրահաղորդ, միւսը՝ ինքնամփոփ։ Ու կը զգաւ ինքնավստահութիւնը Ամերիկացիին որ կուզայ իր երկրի ուժէն և տնտեսական անխորստակելի միջնարերդէն։ Հնդկասաման մեծ երկիր, որուն մէկ մասը չափեցնիք դեռ ժամերով օդանաւի թորիչքով և որ սակայն օտար լուծէ վերջ հանգարակ գարատատել չուզելով մանել վէճի, քաղաքական և ընկերային կագերու մէջ։

Մութէ արդէն երբ կը պատրաստուինք թուի կալկաթա։ Նորէն հեղասան գնացքը օդանաւին, վարը երկրաչափական զիծ երով լոյսերը նոր Տէլհին, Հնդկասամանի մայրաքաղաքին։ Ու կը խօրանանք մութին մէջ։ Յաճախ լոյսերը քաղաքներուն վէրքի մը պէս կը բացուին լայնատարած խաւարին վրայ, մեզ լիցնելով ուրախութեամբ և յօյուզ։ Ո՛սորսափը մարզուն անստուգութեան և անհունութեան մէջ երբ կը փնտուէ որեւէ բան մը որուն կառչի և որուն վրայ ապահով զգայ ինքպինք։

Գիշերուան ժամը 10,15ին հնդկական ժամով կ'իջնենք օդակայան։ 3.30 ժամի տարրերութիւն ունինք առաւելութեամբ Պէյրութի վրայ։ Ոչինչ կրցայ ճշգել հսկայական քաղաքէն որ կալկաթան էր երբ վերէն կը դիտէի իր տարածուն լոյսերը։ Պանզէսը, սրբազն գետը, զպրոցի լիշութութենէս ծանօթ պիտի թուէր ինծի։

Կ'իջնեմ սանդուղներէն սրսատրոփ երբ ինծի կը ժպտէր առաջին հայ լնտանիքը որ իր տղւոն օդակայան աշխատելու առաւելութիւնն ունէր կարենալ մինչեւ օդանաւ մօտենալու համար։ Բէկ մը հնուուն Տէր Արամայիսն էր, նախկին ազատ ուսանող Ժառանգաւորաց Վարժարանին մէջ երուսաղէմ, որ այժմ քահանայ ի կալկաթա, կը ժպտէր։ Կը մօտենամ իրեն և կը համբուրուինք սրտազել այդ համբուրին մէջ կար չերմութիւնը հին ծանօթութեան որ օտար այս ափին վրայ

կը բաղմապատկուէր Երուսաղէմի կարօտաներով։ Անցագրային և մաքսային կարդադրութիւնները հղան արագ, շնորհիւ այն բարի և յարգալից գարմունքին որ հնդիկ պաշտօնեալինն է մեծաւորի մը նկատմամբ։ Մրահը կը սպասէր բազմութիւնը բարի զարուստի հկաղներու։ Նեան լոյսերու տակ կրցայ անմիջապէս զատորոչել բոլորին հայկան դիմագիծը, այնքան նման միւս ամբողջին։ Նոյն աչքերը, արտայատիչ ու խօսուն, քիթն ու զոյնը, կազմուած քը, Ելիման, հռաւորութիւնները, պանդիտութիւնը ոչինչ փոխած են իրենցմէ։ Աւելի մութ գտնել կը խորհիւ զիրենք, այնքան լսոծ էի Կալկաթայի սոսկալի տաքին ու մանաւանդ խանձող արեին մասին, որուն չատ կարճ փորձառութիւնը ես ալ պիտի ունենայի։ Տէր Արամայիս ներկայացուց զանոնք ինձի զատ զատ։ Բայց վայրկեանին յուզումը և հոգեկան խոռովքը կարծես խցած էին ականջներ և ես կը թուէի լսել օտար հնչումներ, անձանօթ անուններ ինձի վերջը պիտի իմանայի որ անզիլիացուցած էին զանոնք զրեթէ բոլորը, շատ հաւանաբար զիւրին ընծայիլու համար անոնց առարերումը օտարներուն կոզմէ։ Մեր յաւիտենական եանը, մեր ծանօթացման յատկանիշը գազրած էր զործած ական ըլլալէ։

Կը նստիմ եկեղեցւոյ կառքին մէջ, զիս կը սպասէ ուրիշ քահանայ մը, Տէր Բագրատ Դաւթեան, Հայ Եկեղեցւոյ ծերունազարդ սպասաւոր մը, Նոր Զուզայեցի, իր բարի խօսքերով։ Խուսահայերէնի մօտ լեզու մը կը խօսին բոլորը, Նոր Զուզայի զաւառաբարբուը՝ որուն մէջ մերթ պարսկական բառեր և ասութիւններ են սպրած։ Բայց չէ որ նորէն մեր ոսկելինելի լեզուն է, նոր տարագի մը մէջ այս անզամ, որ այնքան քաղցր կը հնչէ, ամբողջութեամբ օտար այդ մթնոլորտին մէջ։ Ինքնաշարժերու թափորը կ'ուզզուի քաղաք։

Կէս զիւրուան մօտեցող այդ ժամուն կը հնչեն Եկեղեցւոյ զանգակները ուրախ, որ կը լողայ լոյսերու մէջ։ Տօնի որ կարծէք բոլորին համար կուտամ Արբազանին և Ս. Տեղեաց ողջոյնները, շնորհակալութիւն կը յայտնեմ իրենց։ Կը նային հետաքրքրուած և զուտրթ։ Պիտի ըլլայի իրենց հետ մինչև Ս. Յարութեան տօնը, պաշտամունքի, քարոզի, այցելութեան միսիթաւուն

բութիւնը բաժնելով մեր ազգի և Եկեղեցւոյ պանդուխտ որդիներուն։ Անոնց ի ականցուեցայ իմ ասպարէզիս զիտակցութեամբ և հաւատքով։ Շատ բան կը սպասէ տակաւին մեր ժողովուրդը իր եկեղեցականնէն և որքա՞ն ան արժանի պարտի ըլլալ այդ վստահութեան։ Գիտեմ որ ժողովուրդն է որ կը շինէ իր եկեղեցականութիւնը։ Անոր իրու ըողովուրդը իր զարդարուի անոր բոլոր չնորհներով և երբեմն անոր մեղքերուն կնիքն աւ կը կրէ իր վրայ։ Զարմանալի չէ որ հաւատաւոր ժողովուրդներու մէջ խորունկ հաւատքով և նուիրումով եկեղեցականներու կարելի ըլլայ հանդիպիլ։ Շատ անզամ Եկեղեցւոյ քննադատութիւնները կուզան մեր ժողովուրդին ներքին ուրացումներէն և նահանջներէն, որոնք թերես պարտազրուցան իրեն իր ճակատագրէն։ Այդ ճակատազիրը փոխելու գերազոյն ճիզը զարծեալ բաժնելով պիտի ըլլալ Եկեղեցիին։ Խորհիլ որ Կալկաթայի, ինչպէս ամբողջ հեռաւոր արեկլիքի մէջ եկեղեցին տակտուին ազգայնական վերջնական գրումը կը զնէ իր զաւակներու կեանքին վրայ։ Ու գալ նորէն ճշմարտութիւն գարձած այն իրողութեան, որ մեր Եկեղեցին իր հոգեսոր գործունէութեամբ զարերու տրամութեանց մէջէն մեր զոյութիւնը բերած է այս օրերուն։ Վստահօրէն մեր հոգեկան ոյժերովն է որ մենք կրցած ենք ասպահովել մեր կեանքը թէ իրեն մշակոյթ և թէ իրեն փիզիք և զանոնք ջամբոզը մեզի եղած է մեր Քրիստոնէական Ս. Հաւատքը։

Կը բաժնուինք կէս զիշերէն վերջ։ Զիրար պիտի կրնայինք տեսնել յաճախ։ Պիտի խորանային հետզհետէ մեր ծանօթութիւնները ու վերածուէին բարեկամական այն կապին որ ամուր և հաստատուն թեւերով կազից իմ սիրոս Հնդկահայութեան Եկեղեցականներու բնակարանին մէջ յարկարաժին մը պատրաստած էին ինձի համար ուր կ'առանձնանամ օրուան յոգնութիւններէս և յուզումներէս կազզուրուելու։

(Շարունակելիք 1)

ԲԱՐԳԻՆ ՎՐԴ.

